

«25B-NBOMe

[2-(4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենիլ)-N-]-(2-
մեթօքսիֆենիլ)-մեթիլ էթանամին

25B-NBOMe-Nme

[2-(4-բրոմո-2,5- դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
մեթօքսիբենզիլ)-մեթիլամին

25B-NBOMeTF

[2-(4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
տրիֆտորմեթօքսիբենզիլ)-ամին

25C-NBOMe

2-(4-քլորո-2,5-դիմեթօքսիֆենիլ)-N-[(2-
մեթօքսիֆենիլ)մեթիլ էթանամին

25H-NBOMe

[2-(2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-մեթօքսիբենզիլ)-
ամին

JWH-213

(5-էթիլսաֆթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-
3-իլ)-մեթանոն

ACBM(N)-2201 TMS

N-((3s,5s,7s)-ադամանտան-1-իլ)-1-(5-ֆտորոպենտիլ)-
N-(տրիմեթիլսիլիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

MBA(N)-BZ-F (AB-FUBINACA)

N-(1-կարբամոիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-(4-

ֆտորոբենզիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

MBA(N)-018 (AB-PINACA)

N-(1-կարբամոիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H-
ինդազոլ-3-կարբօքսամիդ

MBA(N)-018 (AB-PINACA)-N-(2-ֆտորպենտիլ)

1-(2-ֆտորպենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբոնաթթվի (1-
կարբամոիլ-2-մեթիլպրոպիլ)-ամիդ

MBA(N)-018 (AB-PINACA)-N-(4-ֆտորպենտիլ)

1-(4-ֆտորպենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբոնաթթվի (1-
կարբամոիլ-2-մեթիլպրոպիլ)-ամիդ

MBA(N)-018-Cl (AB-PINACA-Cl)

1-(5-քլորոպենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբոնաթթվի (1-
կարբամոիլ-2-մեթիլպրոպիլ)-ամիդ

QCBL-CHM (BB-22)

Քինոլին-8-իլ 1-(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդոլ-3-
կարբօքսիլատ

bk-MDMA (Մեթիլոն) AC

N-(2-բենզոլ[1,3]դիօքսոլ-5-իլ-1-մեթիլ-2-օքսութիլ)-N-
մեթիլացետամիդ

bk-MDMA (Մեթիլոն) ET
 1-բենզո[1,3]դիօքսոլ-5-իլ-2-(էթիլմեթիլամինո)-
 պրոպան-1-ոն
 bk-MDMA (Մեթիլոն) TFA
 N-(2-բենզո[1,3]դիօքսոլ-5-իլ-1-մեթիլ-2-օքսութիլ)-
 2,2,2-տրիֆտոր-N-մեթիլացետամիդ
 6-Methoxy-MDMA (Methyl-MMDA-2)
 2-մեթօքսի-4,5-մեթիլենդիօքսի-N-մեթիլամֆետամին
 6-Cl-MDMA
 [2-(6-քլորոբենզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-1-մեթիլէթիլ]-
 մեթիլամին
 5-Methoxy-MDMA (MMDMA)
 3-մեթօքսի-4,5-մեթիլենդիօքսի-N-մեթիլամֆետամին
 4-MDMABP
 2-դիմեթիլամինո-1-(Պ-տոլիլ)-բութան-1-ոն
 4,5-MDMAI
 (7,8-դիհիդրո-6H-1,3-դիօքսա-as-ինդացեն-7-իլ)-
 մեթիլամին
 2-I-4,5-MDMA
 [2-(4-յոդբենզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-1-մեթիլէթիլ]-
 մեթիլամին
 2,3-MDMA PFP
 N-(3-(բենզո[d][1,3]դիօքսոլ-4-իլ)բութան-2-իլ)-
 2,2,3,3,3-պենտաֆտոր-N-մեթիլպրոպանամիդ
 2,3-MDMA HFB
 N-(1-(բենզո[d][1,3]դիօքսոլ-4-իլ)պրոպան-2-իլ)-
 2,2,3,3,4,4-հեպտաֆտոր-N-մեթիլբութանամիդ
 2,3-MDMA
 (2-բենզո[1,3]դիօքսոլ-4-իլ-1-մեթիլէթիլ)-մեթիլամին
 DMMDMA
 [2-(4,7-դիմեթօքսիբենզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-1-
 մեթիլէթիլ]-մեթիլամին
 F2-MDMA
 [2-(2,2-դիֆտորբենզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-1-մեթիլէթիլ]-
 մեթիլամին
 MDMAI (5,6-Մեթիլենդիօքսի-2-մեթիլամինոինդան)
 6,7-դիհիդրո-5H-ինդենո[5,6-d][1,3]դիօքսոլ-6-իլ)-
 մեթիլամին
 MDMAT (6,7- Մեթիլենդիօքսի -2-
 մեթիլամինոտետրալին)
 Մեթիլ-(5,6,7,8-տետրահիդրոնաֆթոլ[2,3-
 d][1,3]դիօքսոլ-6-իլ)-ամին
 O-desmethyltramadol
 3-(2-((դիմեթիլամինո) մեթիլ)-1-
 հիդրօքսիցիկլոհէքսիլ)ֆենոլ
 MMBA(N)-BZ-F (ADB-FUBINACA)
 N-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-(4-
 ֆտորոբենզիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

MMBA-018 (ADBICA)
 N-(1-կարբամոնիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-
 1H-ինդոլ-3-կարբօքսամիդ
 MBA-2201 (5F-ADBICA)
 N-(1-կարբամոնիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-(5-
 ֆտորոպենտիլ)-1H-ինդոլ-3-կարբօքսամիդ
 AH-7921
 3,4-դիքլոր-N-((1-
 դիմեթիլամինո)ցիկլոհեքսիլ)մեթիլ)բենզամիդ
 A-834,735
 [1-(Տետրահիդրոպիրան-4-իլմեթիլ)-1H-ինդոլ-3-
 իլ](2,2,3,3-տետրամեթիլցիկլոպրոպիլ)մեթանոն
 A-834,735-TOP
 3,3,4-տրիմեթիլ-1-(1-((տետրահիդրո-2H-պիրան-4-
 իլ)մեթիլ)-1H-ինդոլ-3-իլ)պենտ-4-են-1-ոն
 Օբֆենտանիլ
 (Ocfentanyl)
 N-(2-ֆտորոֆենիլ)-2-մեթօքսի-N-[1-(2-
 ֆենիլէթիլ)պիպերիդին-4-իլ] ացետամիդ
 A-836,339
 N-[3-(2-մեթօքսի-էթիլ)-4,5-դիմեթիլ-1,3-թիազոլ-2-
 իլիդեն]-2,2,3,3- Տետրամեթիլցիկլոպրոպան-1-
 կարբօքսամիդ
 QCBL-2201 (5F-PB22)
 1-(5-ֆտորոպենտիլ)-1H-ինդոլ-3-
 կարբոնաթթվիքինոլին-8-իլայինէսթեր
 QCBL-018 (PB-22)
 Քինոլին-8-իլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-կարբօքսիլատ
 4-MeO-MIPT
 իզոպրոպիլ-[2-(4-մեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)-էթիլ]-
 մեթիլամին
 5-MeO-MIPT
 իզոպրոպիլ-[2-(5-մեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)-էթիլ]-
 մեթիլամին
 5-MeO-MIPT TMS
 իզոպրոպիլ-[2-(5-մեթօքսի-1-տրիմեթիլսիլանիլ-1H-
 ինդոլ-3-իլ)-էթիլ]-մեթիլամին
 5,6-MeO-MIPT
 [2-(5,6-դիմեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)-էթիլ]-
 իզոպրոպիլմեթիլամին
 6-MeO-MIPT
 իզոպրոպիլ-[2-(6-մեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)-էթիլ]-
 մեթիլամին
 7-MeO-MIPT
 իզոպրոպիլ-[2-(7-մեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)-էթիլ]-
 մեթիլամին
 QCBL(N)-018 (NPB-22)
 քինոլին-8-իլ-1-պենտիլ-1H-ինդազոլ-3-կարբօքսիլատ

3,4-CTMP
 (3,4-Դիքլորոմեթիլֆենիլատ)
 Մեթիլ 2-(3,4-դիքլորոմեթիլ)-2-(2-
 պիպերիդիլ)ացետատ
 LY2183240
 N,N-դիմեթիլ-5-[(4-դիֆենիլ)մեթիլ]տետրազոլ-1-
 կարբոքսամիդ
 EAM-2201 (JWH-210-F)
 (1-(5-ֆտորոպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(4-
 էթիլսաֆթալին-1-իլ)-մեթանոն
 CBL-2201 (NM-2201)
 նաֆթալին-1-իլ-1-(5-ֆտորոպենտիլ)-1H-ինդոլ-3-
 կարբոքսիլատ
 CBM-018 (NNE1 կամ MN-24)
 1-պենտիլ-1H-ինդոլ-3-կարբոնաթթվինաֆթալին-1-
 իլամիդ
 BzCBM-018 (SDB-006)
 N-բենզիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-կարբոքսամիդ
 MBA(N)-CHM
 (AB-CHMINACA)
 N-(1-կարբամոիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-
 (ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ
 MMBA(N)-CHM
 (MAB-CHMINACA)
 N-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1-
 (ցիկլոհեքսիլմեթիլ)ինդազոլ-3-կարբոքսամիդ
 QCBL-BZ-F
 (FUB-PB22)
 1-(4-ֆտորոբենզիլ)-1H-ինդոլ-3-
 կարբոնաթթվիքինոլին-8-իլայինէսթեր
 α-PhPP
 (α-Ֆտալիմիդոպրոպիոֆենոն)
 2-(1-մեթիլ-2-օքսո-2-ֆենիլէթիլ)-իզոինդոլ-1,3-դիոն
 α-PHtP
 (α-Պիրրոլիդինոհեպտիոֆենոն)
 1-ֆենիլ-2-պիրրոլիդին-1-իլհեպտան-1-ոն
 4F-PHtP
 1-(4-ֆտորոֆենիլ)-2-պիրրոլիդին-1-իլհեպտան-1-ոն
 4-MeO-PHtP
 1-(4-մեթօքսիֆենիլ)-2-պիրրոլիդին-1-իլհեպտան-1-ոն
 AM(N)-2201 (THJ-2201)
 (նաֆթալին-1-իլ)[1-(5-ֆտորոպենտիլ)-1H-ինդազոլ-3-
 իլ]մեթանոն
 CBZ-018 (EG-018)
 նաֆթալին-1-իլ(9-պենտիլ-9H-կարբազոլ-3-
 իլ)մեթանոն
 QCBL(N)-2201
 (5F-NPB-22)

քինոլին-8-իլ-1-(5-ֆտորոպենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսիլատ

CBL-BZ-F (FDU-PB22)

նաֆթալին-1-իլ-1-(4-ֆտորոբենզիլ)-1H-ինդոլ-3-կարբօքսիլատ

4-MEC (4-Մեթիլէթկատինոն)

2-էթիլամինո-1-Պ-տոլիլպրոպան-1-ոն

Բենզիլպիպերազին (BZP)

Բենզիլպիպերազին

Մետա-քլորֆենիլպիպերազին (mCPP)

1-(մետա-քլորոֆենիլ)պիպերազին

Դիբենզիլպիպերազին (DBZP)

1,4-Դիբենզիլպիպերազին

(R)-2C-B-NMBOMe

[2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-[(R)-1-(2-մեթօքսիֆենիլ)-էթիլ]-ամին

(R)-2C-I-NMBOMe

[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-[(R)-1-(2-մեթօքսիֆենիլ)-էթիլ]-ամին

2,4,5-2C-T-7

2-(2,4-դիմեթօքսի-5-պրոպիլսուլֆանիլֆենիլ)-1-մեթիլէթիլամին

2,5,3-2C-T-7

2-(2,5-դիմեթօքսի-3-պրոպիլսուլֆանիլֆենիլ)-1-մեթիլէթիլամին

2C-H

2,5-դիմեթօքսիֆենէթիլամին

2C-DFLY

2-ամինո-1-բենզո[1,2-b:4,5-b']դիֆուրան-4-իլէթան

2C-B TFA

N-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենէթիլ)-2,2,2-տրիֆտորացետամիդ

2C-B-2,5-DIETO

2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին

2C-B-2-EtO

2-(4-բրոմ-5-մեթօքսի-2-էթօքսիֆենիլ)-էթիլամին

2C-B-2-HFLY (2C-B-2-hemiFLY)

2-(4-բրոմ-5-մեթօքսի-2,3-դիհիդրոբենզոգուրան-7-իլ)-էթիլամին

2C-B-5-EtO

2-(4-բրոմ-2-մեթօքսի-5-էթօքսիֆենիլ)-էթիլամին

2C-B-5-HFLY (2C-B-5-hemiFLY)

2-(7-բրոմ-5-մեթօքսի-2,3-դիհիդրո-1-բենզոգուրան-4-իլ)էթանամին

2C-B-BFLY (2C-B-butterFLY)

2-(10-բրոմ-2,3,4,7,8,9-հեքսահիդրոպիրանո[2,3-g]բրոմեն-5-իլ)-էթիլամին

2C-B-DFLY (2C-B-DragonFLY)
 2-(8-բրոմբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-իլ)-
 էթիլամին
 2C-B-DFLY (2C-B-DragonFLY) TFA
 N-(2-(8-բրոմբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-իլ)էթիլ)-
 2,2,2-տրիֆտորացնետամիդ
 2C-B-DragonFLY-NBOH
 2-(((2-(8-բրոմբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-
 իլ)էթիլ)ամինո)մեթիլ)ֆենոլ
 2C-B-dragonFly-NBOMe
 [2-(8-բրոմբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-իլ)-էթիլ]-(2-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-B-E
 [2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-էթիլամին
 2C-B-FLY (2-CB-FLY)
 2-(8-բրոմ-2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլամին
 2C-B-FLY TFA
 N-(1-(8-բրոմ-2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլ)-2,2,2-տրիֆտորացնետամիդ
 2C-B-FLY-NBOH
 2-[[2-(8-բրոմ-2,3,6,7-տետրահիդրոբենզո [1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլամինո]-մեթիլ]-ֆենոլ
 2C-B-FLY-NBOMe
 [2-(8-բրոմ-2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլ]-(2-մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-B-Ind
 1-(5-բրոմ-4,7-դիմեթօքսի-2,3-դիհիդրո-1H-ինդեն-1-
 ւոլ)մեթանամին
 2C-B-M
 [2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-մեթիլամին
 2C-B-MM
 [2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-դիմեթիլամին
 2C-B-NB3OMe
 [2-(3-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(3-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-B-NBOMe AC
 N-[2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-N-(2-
 մեթօքսիբենզիլ)-ացնետամիդ
 2C-B-pip
 1-[2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-պիպերիդին
 2C-BCB-NBOMe
 (3-բրոմ-2,5-դիմեթօքսիբիցիկլո[4.2.0]օկտա-1,3,5-
 տրիեն-7-իլմեթիլ)-(2-մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-BI-1
 2C-BI-1 (2-(2,5-դիմեթօքսիբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-10
 2-(2,5-դիմեթօքսի-4'-տրիֆտորմեթիլբիֆենիլ-4-իլ)-

էթիլամին
 2C-BI-12
 2-(4-բենզո[1,3]դիօքսոլ-5-իլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլամին
 2C-BI-2
 2-(2,5,2'-տրիմեթօքսիբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-3
 2-(2,5-դիմեթօքսի-2'-մեթիլբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-4
 2-(2,5-դիմեթօքսի-2'-տրիֆտորմեթիլբիֆենիլ-4-իլ)-
 էթիլամին
 2C-BI-5
 2-(2,5-դիմեթօքսի-4-նալթալին-2-իլֆենիլ)-էթիլամին
 2C-BI-6
 2-(2,5,3'-տրիմեթօքսիբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-7
 2-(2,5-դիմեթօքսի-3'-սիտրոբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-8
 2-(2,5,4'-տրիմեթօքսիբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-BI-9
 2-(4'-բուրիլ-2,5-դիմեթօքսիբիֆենիլ-4-իլ)-էթիլամին
 2C-C
 2,5-դիմեթօքսի-4-քլորֆենէթիլամին
 2C-C-3
 2-(2,4,5-տրիքլոր-3,6-դիմեթօքսիֆենիլ)էթանամին
 2C-C-NB3OMe
 [2-(4-քլոր-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(3-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-C-NB4OMe
 [2-(4-քլոր-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-C-NBOMe
 [2-(4-քլոր-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-C-NBOMe AC
 N-[2-(4-քլոր-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-N-(2-
 մեթօքսիբենզիլ)-ացետամիդ
 2C-C-NBOMe TFA
 N-[2-(2,5-դիմեթօքսի-4-քլորֆենիլ)-էթիլ]-2,2,2-
 տրիֆտոր-N-(2-մեթօքսիբենզիլ)-ացետամիդ
 2C-C-NMBOMe
 [2-(4-քլոր-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
 մեթօքսիբենզիլ)-մեթիլամին
 2C-CN
 4-(2-ամինոէթիլ)-2,5-դիմեթօքսիբենզոնիտրիլ
 2C-D
 2,5-դիմեթօքսի-4-մեթիլֆենէթիլամին
 2C-D-2,5-DIETO

2-(2,5-դիէթօքսի-4-մէթիլֆենիլ)-էթիլամին
 2C-D-2ETO
 2-(4-մէթիլ-5-մէթօքսի-2-էթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-D-5ETO
 2-(5-էթօքսի-2-մէթօքսի-4-մէթիլֆենիլ)-էթիլամին
 2C-D-butterFLY
 2-(10-մէթիլ-2,3,4,7,8,9-հէքսահիդրոպիրանո [2,3-
 g]քրոմէն-5-իլ)-էթիլամին
 2C-D-FLY (2C-MeFLY)
 2-(8-մէթիլ-2,3,6,7-տետրահիդրոքէնզո[1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլամին
 2C-D-N- Me (N-Me-2C-D)
 [2-(2,5-դիմէթօքսի-4-մէթիլֆենիլ)-էթիլ]-մէթիլամին
 2C-D-NB3OMe
 [2-(4-մէթիլ-2,5-դիմէթօքսիֆենիլ)-էթիլ]-(3-
 մէթօքսիքէնզիլ)-ամին
 2C-D-NB4OMe
 [2-(4-մէթիլ-2,5-դիմէթօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մէթօքսիֆէնզիլ)-ամին
 β,β-Me-2C-D
 2-(2,5-դիմէթօքսի-4-մէթիլֆենիլ)-2-
 մէթիլպրոպիլամին
 β-Me-2C-D
 2-(2,5-դիմէթօքսի-4-մէթիլֆենիլ)-պրոպիլամին
 2C-DMMDA
 2-(4,7-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-2
 2-(6,7-դիմէթօքսիքէնզո[1,3] դիօքսոլ-5-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-3
 2-(6,7-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-4-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-4
 2-(4,6-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-5
 2-(5,7-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-4-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-6
 2-(5,6-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-4-իլ)-էթիլամին
 2C-DMMDA-N-Me
 (N-Me-2C-DMMDA)
 [2-(4,7-դիմէթօքսիքէնզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-էթիլ]-
 մէթիլամին
 2C-E AC
 N-[2-(2,5-դիմէթօքսի-4-էթիլֆենիլ)-էթիլ]-ացետամիդ
 2C-E TFA
 N-[2-(2,5-դիմէթօքսի-4-էթիլֆենիլ)-էթիլ]-2,2,2-
 տրիֆտորացետամիդ
 2C-E-5ETO
 2-(5-էթօքսի-4-էթիլ-2-մէթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-E-AA

[2-(4-էթիլ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-
 իզոպրոպիլիդենամին
 2C-E-NB3OMe

[2-(2,5-դիմետօքսի-4-էթիլֆենիլ)-էթիլ]-(3-
 մետօքսիբենզիլ)-ամին
 2C-E-NB4OMe

[2-(2,5-դիմետօքսի-4-էթիլֆենիլ)-էթիլ]-(4-
 մետօքսիբենզիլ)-ամին
 2C-EF

2-[4-(2-ֆտորէթիլ)-2,5-դիմետօքսիֆենիլ]-էթիլամին
 2C-EF-FLY

2-[8-(2-
 (ֆտորէթիլ)-2,3,6,7-տետրահիդրոֆուրո[2,3-
 f][1]բենզոֆուրան-4-իլ]էթանամին
 2C-F

2,5-դիմետօքսի-4-ֆտորֆենէլէթիլամին
 2C-F-NBOMe

[2-(4-ֆտոր-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
 մետօքսիբենզիլ)-ամին
 2C-FLY

2-(2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-
 4-իլ)-էթիլամին
 2C-FLY TFA

2,2,2-տրիֆտորN-[2-(2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-
 b;4,5-b']դիֆուրան-4-իլ)-էթիլ]-ացետամիդ
 2C-G

3,4-դիմէթիլ-2,5-դիմետօքսիֆենէլէթիլամին
 2C-G-1

2-(2,5-դիմետօքսիբիցիկլո[4.1.0]իւտա-1,3,5-տրիեն-
 3-իլ)-էթիլամին
 2C-G-2

2-(2,5-դիմետօքսիբիցիկլո[4.2.0]օկտա-1(6),2,4-
 տրիեն-3-իլ)-էթիլամին
 2C-G-3

2-(4,7-դիմետօքսիինդան-5-իլ)-էթիլամին
 2C-G-4

2-(1,4-դիմետօքսի-5,6,7,8-տետրահիդրոնալթալին-2-
 իլ)-էթիլամին
 2C-G-5

2-(5,8-դիմետօքսի-1,2,3,4-տետրահիդրո-1,4-
 մեթանոնալթալին-6-իլ)-էթիլամին
 2C-G-6

2-(3,6-դիմետօքսիտրիցիկլո[6.2.2.0*2,7*]դոդեկա-
 2(7),3,5-տրիեն-4-իլ)-էթիլամին
 2C-G-12

2-(3-մէթիլ-2,5-դիմետօքսի-4-էթիլֆենիլ)-էթիլամին
 2C-G-22

2-(3,4-դիէթիլ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլամին

2C-G-N
 2-(1,4-դիմեթօքսիսավթալին-2-իլ)-էթիլամին
 2C-H TFA
 N-[2-(2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-2,2,2-
 տրիֆտորացնետամիդ
 2C-H-NB3OMe
 [2-(2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(3-մեթօքսիբենզիլ)-
 ամին
 2C-H-NB4OMe
 [2-(2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(4-մեթօքսիբենզիլ)-
 ամին
 2C-HM
 4-(2-ամինոէթիլ)-2,5-դիմեթօքսիբենզալդեհիդ
 2C-I 2AC
 N-ացետիլ-N-[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-
 ացետամիդ
 2C-I AC
 N-[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-ացետամիդ
 2C-I TFA
 2,2,2-տրիֆտոր-N-[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլ]-ացետամիդ
 2CI-2ETO
 2-(4-յոդ-5-մեթօքսի-2-էթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-I-AA
 2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-N-(պրոպան-2-
 իլիդեն)էթանամին
 2C-I-DFLY
 2-(8-յոդբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-իլ)-էթիլամին
 2C-I-FLY
 2-(8-յոդ-2,3,6,7-տետրահիդրոբենզո[1,2-b;4,5-
 b']դիֆուրան-4-իլ)-էթիլամին
 2C-I-FormA
 [2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-մեթիլենամին
 2C-I-MOA
 [1,3-դիմեթիլբութ-2-են-(E)-իլիդեն]-[2-(4-յոդ-2,5-
 դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-ամին
 2C-I-N,NdiM
 [2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-դիմեթիլամին
 2C-I-NB3OMe
 [2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(3-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-I-NB4OMe
 [2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-I-NBOMe AC
 N-[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-N-(2-
 մեթօքսիբենզիլ)-ացետամիդ
 2C-I-NBOMe TFA

2,2,2-տրիֆտոր-N-[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
էթիլ]-N-(2-մեթօքսիբենզիլ)-ացետամիդ
2C-I-NMBOMe
[2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-(2-
մեթօքսիբենզիլ)-մեթիլամին
2C-IB
2-(4-իզոբուրի-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
2C-IP
2-(4-իզոպրոպիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
2C-LisaB
2-[2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-1,2,3,4-
տետրահիդրոիզոքինոլին
2C-LisaH
2-[2-(2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլ]-1,2,3,4-
տետրահիդրոիզոքինոլին
2C-MeTrioX
2-(4-մեթիլ-6,7-դիհիդրոֆուրո[2',3':4,5]բենզո[1,2-
d][1,3]դիօքսոլ-8-իլ)-էթիլամին
2C-MMDA-2
2-(6-մեթօքսիբենզո[1,3]դիօքսոլ-5-իլ)-էթիլամին
2C-MMDA-4
2-(6-մեթօքսիբենզո[1,3]դիօքսոլ-4-իլ)-էթիլամին
2C-N
2,5-դիմեթօքսի-4-սիտրոֆենէթիլամին
2C-N-NB3OMe
[2-(2,5-դիմեթօքսի-4-սիտրոֆենիլ)-էթիլ]-(3-
մեթօքսիբենզիլ)-ամին
2C-N-NB4OMe
[2-(2,5-դիմեթօքսի-4-սիտրոֆենիլ)-էթիլ]-(4-
մեթօքսիբենզիլ)-ամին
2C-N-NBOMe
[2-(2,5-դիմեթօքսի-4-սիտրոֆենիլ)-էթիլ]-(2-
մեթօքսիբենզիլ)-ամին
2C-NH
4-(2-ամինոէթիլ)-2,5-դիմեթօքսիֆենէթիլամին
2C-O (TMPEA, 2,4,5-Տրիմեթօքսիֆենէթիլամին)
2-(2,4,5-տրիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
2C-O-19
2-(4-բուրօքսի-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
2C-O-2
2-(2,5-դիմեթօքսի-4-էթօքսիֆենիլ)-էթիլամին
2C-O-4
2,5-դիմեթօքսի-4-իզոպրոպօքսիֆենէթիլամին
2C-O-7
2-(2,5-դիմեթօքսի-4-պրոպօքսիֆենիլ)-էթիլամին
2C-P
2,5-դիմեթօքսի-4-պրոպիլֆենէթիլամին
2C-P 2AC

N-ացետիլ-N-[2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլֆենիլ)-
 էթիլ-ացետամիդ
 2C-P AC
 N-[2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլֆենիլ)-էթիլ]-
 ացետամիդ
 2C-P TFA
 N-[2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլֆենիլ)-էթիլ]-2,2,2-
 տրիֆտորացետամիդ
 2C-P-AA
 [2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլֆենիլ)-էթիլ]-
 իզոպրոպիլիդենամին
 2C-P-FormA
 [2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլֆենիլ)-էթիլ]-
 մեթիլենամին
 2C-pEtOH
 [4-(2-ամինոէթիլ)-2,5-դիմեթօքսիֆենիլ]-մեթանոլ
 2C-pKet
 4-(2-ամինոէթիլ)-2,5-դիմեթօքսիբենզոյաթթվի
 մեթիլէսթեր
 2C-PLY
 2-(2,3,4,7,8,9-հեքսահիդրոպիրանո[2,3-g]քրոմեն-5-
 իլ)-էթիլամին
 2C-SE
 2,5-դիմեթօքսի -4-մեթիլսելենոֆենէլէթիլամին
 2C-SE-2
 2-(4-էթիլսելանիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-SE-21
 2-[4-(2-ֆտորէթիլսելանիլ)-2,5-դիմեթօքսիֆենիլ]-
 էթիլամին
 2C-SE-4
 2-(4-իզոպրոպիլսելանիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլամին
 2C-SE-7
 2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլսելանիլֆենիլ)-
 էթիլամին
 2C-T
 2,5-դիմեթօքսի -4-մեթիլթիոֆենէլէթիլամին
 2C-T-10
 2-[2,5-դիմեթօքսի -4-(պիրիդին-2-իլսուլֆանիլ)-
 ֆենիլ]-էթիլամին
 2C-T-11
 2-[4-(4-բրոմֆենիլսուլֆանիլ)-2,5-դիմեթօքսիֆենիլ]-
 էթիլամին
 2C-T-12
 2-[2,5-դիմեթօքսի -4-(մորֆոլին-4-իլսուլֆանիլ)-
 ֆենիլ]-էթիլամին
 2C-T-13
 2,5-դիմեթօքսի 4-(β-մեթօքսիէթիլթիո)-ֆենէլէթիլամին

2C-T-14
 2-[2,5-դիմեթօքսի -4-(2-
 մեթիլսուլֆանիլ)էթիլսուլֆանիլ]-ֆենիլ]-էթիլամին
 2C-T-15
 2-[4-(ցիկլոպրոպիլթիո)-2,5-դիմեթօքսիֆենիլ]-
 էթանամին
 2C-T-16
 2-(4-ալիլսուլֆանիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-T-17
 2-(4-ֆտոր-բութիլսուլֆանիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլամին
 2C-T-18
 2-(4-ցիկլոբութիլսուլֆանիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլամին
 2C-T-19
 2-(4-բութիլսուլֆանիլ -2,5-դիմեթօքսիֆենիլ)-
 էթիլամին
 2C-T-7-2ETO
 2-(2-էթօքսի-5-մեթօքսի-4-պրոպիլսուլֆանիլֆենիլ)-
 էթիլամին
 2C-T-8
 2,5-դիմեթօքսի -4-
 ցիկլոպրոպիլմեթիլթիոֆենէթիլամին
 2C-T-9
 2,5-դիմեթօքսի -4-բութիլթիոֆենէթիլամին
 2C-T-NBOMe
 [2-(2,5-դիմեթօքսի-4-մեթիլսուլֆանիլֆենիլ)-էթիլ]-(2-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-TE
 2-(2,5-դիմեթօքսի -4-մեթիլթելլանիլֆենիլ)-էթիլամին
 2C-TFM
 2,5-դիմեթօքսի -4-(տրիֆտորմեթիլ)-ֆենէթիլամին
 2C-TFM-DFLY
 2-(8-տրիֆտորմեթիլբենզո[1,2-b;4,5-b']դիֆուրան-4-
 իլ)-էթիլամին
 2C-TFM-dragonFly-NBOMe
 (2-մեթօքսիբենզիլ)-[2-(8-տրիֆտորմեթիլբենզո[1,2-
 b;4,5-b']դիֆուրան-4-իլ)-էթիլ]-ամին
 2C-TFM-FLY
 2-[8-(տրիֆտորմեթիլ)-2,3,6,7-
 տետրահիդրոֆուրո[2,3-f][1]բենզոֆուրան-4-իլ]-
 էթիլամին
 2C-TFM-NBOMe
 [2-(2,5-դիմեթօքսի -4-տրիֆտորմեթիլֆենիլ)-էթիլ]-(2-
 մեթօքսիբենզիլ)-ամին
 2C-TMA-5
 2-(2,3,6-տրիմեթօքսիֆենիլ)-էթիլամին
 2C-VI

2-(2,5-դիմեթօքսի -4-վինիլֆենիլ)-էթիլամին
 2C-YN
 1-(4-էթինիլ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-2-ամինոէթան
 2Cl3,6diFBzAI
 N-ինդան-2-իլ-3,6-դիֆտոր-2-քլորբենզամիդ
 2Cl3MeOBzAI
 N-ինդան-2-իլ-3-մեթօքսի-2-քլորբենզամիդ
 2Cl4,5diFBzAI
 4,5-դիֆտոր-2-քլոր-N-ինդան-2-իլ բենզամիդ
 2Cl4FBzAI
 4-ֆտոր-2-քլոր-N-ինդան-2-իլբենզամիդ
 2Cl4,5diMeOBzAI
 2-քլոր-N-ինդան-2-իլ-4,5-դիմեթօքսիբենզամիդ
 2Cl4FBzAI
 4-ֆտոր-2-քլոր-N-ինդան-2-իլբենզամիդ
 2Cl6F3MBzAI
 N-ինդան-2-իլ-3-մեթիլ-6-ֆտոր-2-քլորբենզամիդ
 2Cl6FBzAI
 6-ֆտոր-2-քլոր-N-ինդան-2-իլբենզամիդ
 2ClBzAI
 N-ինդան-2-իլ-2-քլորբենզամիդ
 3,6,2-2C-T-7
 2-(3,6-դիմեթօքսի -2-պրոպիլսուլֆանիլֆենիլ)-
 էթիլամին
 4Br2ClBzAI
 4-բրոմ-N-ինդան-2-իլ-2-քլորբենզամիդ
 5Br2ClBzAI
 5-բրոմ-N-ինդան-2-իլ-2- քլորբենզամիդ
 bk-2C-B
 2-ամինո-1-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթանոն
 BL-4358A (*α*-CP-2C-D)
 1-(2,5-դիմեթօքսի -4-մեթիլբենզիլ)-
 ցիկլոպրոպիլամին
 BOB (beta-METHOXY-2C-B)
 2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-2-մեթօքսիէթիլամին
 BOD (beta-METHOXY-2C-D)
 2-(2,5-դիմեթօքսի -4-մեթիլֆենիլ)-2-
 մեթօքսիէթիլամին
 MeO-2C-2,6-IFLY
 2-(8-մեթօքսի-2,3,5,6-տետրահիդրոֆուրո[3,2-
 f][1]բենզոգուան-4-իլ)-էթանամին
 METHYL-2C-T-7
 [2-(2,5-դիմեթօքսի -4-պրոպիլսուլֆանիլֆենիլ)-էթիլ]-
 մեթիլամին
 N,N-Me-2C-D
 [2-(2,5-դիմեթօքսի -4-մեթիլֆենիլ)-էթիլ]-
 դիմեթիլամին
 N-Me-2C-DMMDA-2

[2-(6,7-դիմետօքսիբենզո1,3]դիօքսոլ-5-իլ)-էթիլ]-
 մէթիլամին
 N-Me-2C-DMMDA-3
 [2-(6,7-դիմետօքսիբենզո [1,3]դիօքսոլ-4-իլ)-էթիլ]-
 մէթիլամին
 N3MT2M-2C-I
 [2-(4-յոդ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(3-
 մետօքսիթիոֆեն-2-իլմէթիլ)-ամին
 N4MT3M-2C-I
 [2-(4-յոդ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մետօքսիթիոֆեն-3-իլմէթիլ)-ամին
 NB-2C-B
 քենզիլ-[2-(4-բրոմ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-ամին
 NBMD-2C-B
 քենզո[1,3]դիօքսոլ-4-իլմէթիլ-[2-(4-բրոմ-2,5-
 դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-ամին
 NBOH-2C-T-7
 2-[[2-(2,5- դիմետօքսի-4-պրօպիլսուլֆանիլֆենիլ)-
 էթիլամինո]-մէթիլ]-ֆենոլ
 NBOMeM-2C-B
 [2-(4-բրոմ-2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(2-մետօքսի-3-
 մէթիլքենզիլ)-ամին
 NBpBr-2C-B
 (4-բրոմքենզիլ)-[2-(4-բրոմ-2,5-դիմետօքսիֆենիլ)-
 էթիլ]-ամին
 NBpCl-2C-B
 [2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 քլօրքենզիլ)-ամին
 NBpF-2C-B
 [2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 ֆտօրքենզիլ)-ամին
 NBpI-2C-B
 [2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 յոդքենզիլ)-ամին
 NBpMe-2C-B
 [2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մէթիլքենզիլ)-ամին
 NBpNH2-2C-B
 4-[[2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլամինո]-
 մէթիլ]-ֆենիլամին
 NBpOMe-2C-B
 [2-(4-բրոմ -2,5-դիմետօքսիֆենիլ)-էթիլ]-(4-
 մետօքսիթենզիլ)-ամին
 psi-2C-T-4
 2,6-դիմետօքսի -4-իզօպրօպիլթիոֆենէթիլամին
 TCB-2 (2C-BCB)
 -[(7R)-3-բրոմ -2,5-դիմետօքսիբիցիկլո[4.2.0]օկտա-
 1,3,5-տրին-7-իլ]-մէթանամին

US5013837-Ex.2Ca

[2-մեթիլ-1-(2-մորֆոլին-4-իլէթիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-մեթիլնալթալին-1-իլ)-մեթանոն

US5013837-Ex.2Ce

[7-բենզիլօքսի-1-(2-մորֆոլին-4-իլէթիլ)-1H-ին547ոլ-3-իլ-(6-քլորնալթալին-1-իլ)-մեթանոն

β-Me-2C-2

2-(6-մեթօքսիբենզո[1,3]դիքսոլ-5-իլ)-պրոպիլամին

Բրոմդիմեթօքսիբենզիլպիպերազին (2C-B-BZP)

1-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիբենզիլ)-պիպերազին

Բրոմդիմեթօքսիֆենիլպիպերազին (2C-B-PP)

4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլպիպերազին

MT-45

1-ցիկլոհեքսիլ-4-(1,2-դիֆենիլէթիլ)պիպերազին

4,4'-DMAR

4,5-դիհիդրո-4-մեթիլ-5-(4-մեթիլֆենիլ)-2-

օքսազոլամին

PMMA

[2-(4-մեթօքսիֆենիլ)-1-մեթիլէթիլ]-մեթիլամին

PMMA AC

N-(1-(4-մեթօքսիֆենիլ)պրոպան-2-իլ)-N-

մեթիլացետամիդ

PMMA TFA

2,2,2-տրիֆտոր-N-(1-(4-մեթօքսիֆենիլ)պրոպան-2-

իլ)-N-մեթիլացետամիդ

JWH(N)-018

նալթալին-1-իլ-(1-պենտիլ-1H-ինդազոլ-3-իլ)-մեթանոն

JWH-002-X

(1-ցիկլոպրոպիլմեթիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-

նալթալին -1-իլմեթանոն

JWH-003-X

(1-էթիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)- նալթալին -1-

իլմեթանոն

JWH-004

(1-հեքսիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)- նալթալին -1-

իլմեթանոն

JWH-005-X

[2-մեթիլ-1-((E)-պենտ-2-ենիլ)-1H-ինդոլ-3-իլ]-

նալթալին-1-իլմեթանոն

JWH-006-X

(2- մեթիլ -1-ֆենետիլ-1H-ինդոլ-3-իլ)- նալթալին -1-

իլմեթանոն

JWH-007-X

(1-ալիլ-2- մեթիլ -1H-ինդոլ-3-իլ)- նալթալին -1-

իլմեթանոն

JWH-009

(1-հեպտիլ-2- մեթիլ -1H-ինդոլ-3-իլ)- նավթալին -1-իլմեթանոն

JWH-010-X

(2- մեթիլ -1-պենտ-4-ենիլ-1H-ինդոլ-3-իլ)- նավթալին-1-իլմեթանոն

JWH-011

(1-(հեպտան-2-իլ)-2- մեթիլ -1H-ինդոլ-3-իլ)(նավթալին -1-իլ)-մեթանոն

JWH-011-X

նավթալին-1-իլ-[(E)-1-պենտ-2-ենիլ]-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-013-X

[1-(2-ցիկլոռեքսիլեթիլ)-2- մեթիլ-1H-ինդոլ-3-իլ]- նավթալին-1-իլմեթանոն

JWH-014-X

(1-հեպտիլ-1H-պիրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-015-X

(1-մեթիլ-1H-պիրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-016

(1-բութիլ-2- մեթիլ -1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-018-2-նավթիլ

նավթալին -2-իլ(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-1,2- դիմեթիլպրոպիլ

(1-(3-մեթիլբութան-2-իլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին -2-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-1-մեթիլբութիլ

նավթալին -2-իլ(1-(պենտան-2-իլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-2-մեթիլբութիլ

(1-(2-մեթիլբութիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին -2-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-3-պենտիլ

նավթալին -2-իլ(1-(պենտան-3-իլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-իզոպենտիլ

(1-իզոպենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին -2-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-սեռպենտիլ

նավթալին -2-իլ(1-սեռպենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- նավթիլ -N-տրեոտ-պենտիլ

նավթալին -2-իլ(1-տրենտ-պենտիլ-1H-ինդոլ-3- իլ)
մեթանոն

JWH-018-6-OH-N-(5- հիդրօքսիպենտիլ) 2TMS
նավթալին -1-իլ(6-((տրիմեթիլսիլիլ)օքսի)-1-(5-
((տրիմեթիլսիլիլ)օքսի)պենտիլ)-1H-ինդոլ-3-
իլ)մեթանոն

JWH-018 (6-մեթօքսիինդոլ)
(6-մեթօքսի-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-018-7-OH-N-(5-հիդրօքսիպենտիլ) 2TMS
նավթալին -1-իլ(7-((տրիմեթիլսիլիլ)օքսի)-1-(5-
((տրիմեթիլսիլիլ)օքսի)պենտիլ)-1H-ինդոլ-3- իլ)
մեթանոն

H-018-Br
(1-(5-բրոմպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին -1- իլ)
մեթանոն

JWH-018-Cl
(նավթալին -1-իլ)(1-(5-քլորպենտիլ)-1H- ինդոլ -3- իլ)
մեթանոն

JWH-018-N-(2-մեթիլբուրթիլ)
[1-(2-մեթիլբուրթիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-018-N-(2-հիդրօքսիպենտիլ)
(1-(2-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ -3-իլ)(նավթալին -
1- իլ) մեթանոն

JWH-018-N-(3-մեթիլբուրթիլ)
[1-(3-մեթիլբուրթիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-018-N-(3-հիդրօքսիպենտիլ)
(1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ -3-իլ)(նավթալին -
1- իլ) մեթանոն

JWH-018-N-(3-քլորպենտիլ)
[1-(3-քլորպենտիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-018-N-(4,5-էպօքսիպենտիլ)
նավթալին -1-իլ(1-(3-օքսիրան-2-իլ)պրոպիլ)-1H-
ինդոլ -3- իլ) մեթանոն

JWH-018-N-(4-հիդրօքսիպենտիլ)
(1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ -3-իլ)(նավթալին -
1- իլ) մեթանոն

JWH-018-N-(4-օքսոպենտիլ)

5-(3-(1-նավթիլ)-1H-ինդոլ-1-իլ)պենտան-2-ոն

JWH-018-N-(5- հիդրօքսիպենտիլ) TMS
1- նավթիլ-[1-(5-տրիմեթիլսիլիլօքսիպենտիլ)ինդոլ-3-իլ) մեթանոն

JWH-018-N-(5-կարբօքսիբուրթիլ) TMS
տրիմեթիլսիլիլ 5-(3-(1-նավթիլ)-1H- ինդոլ -1-իլ)պենտանոատ

JWH-018-N-(5-մեթօքսիկարբոնիլբուրթիլ)
մեթիլ 5-(3-(1-նավթիլ)-1H-ինդոլ -1-իլ)պենտանոատ

JWH-018-N-1,2-դիմեթիլպրոպիլ
(1-(3-մեթիլբութան-2-իլ)-1H-ինդոլ -3-իլ)(նավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-018-N-1-մեթիլբուրթիլ
նավթալին -1-իլ(1-(պենտան-2-իլ)-1H-ինդոլ -3- իլ)
մեթանոն

JWH-018-N-3-պենտիլ
նավթալին -1-իլ(1-(պենտան-3-իլ)-1H-ինդոլ -3- իլ)
մեթանոն

JWH-018-N-սեոպենտիլ
նավթալին -1-իլ(1-սեոպենտիլ-1H-ինդոլ -3- իլ)
մեթանոն

JWH-018-N-տրետ-պենտիլ
նավթալին -1-իլ(1-(տրետ-պենտիլ)-1H-ինդոլ -3- իլ)-
մեթանոն

JWH-019-N-(4-ֆտորհեքսիլ)
[1-(4-ֆտորհեքսիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-իլմեթանոն

JWH-019-N-(5-հիդրօքսիհեքսիլ)
[1-(5-հիդրօքսիհեքսիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-իլմեթանոն

JWH-019-N-(5-ֆտորհեքսիլ)
[1-(5-ֆտորհեքսիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-իլմեթանոն

JWH-019-N-(6-հիդրօքսիհեքսիլ)
[1-(6-հիդրօքսիհեքսիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-իլմեթանոն

JWH-019-N-(6-ֆտորհեքսիլ)

[1-(6-ֆտորիէքսիլ)-1H-ինդոլ -3-իլ]- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-020

(1-հեպտիլ-1H- ինդոլ -3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն

JWH-022

նավթալին -1-իլ-(1-պենտ-4-ենիլ-1H- ինդոլ -3- իլ)-
մեթանոն

JWH-030

նավթալին -1-իլ-(1-պենտիլ-1H-պիրրոլ-3- իլ)-
մեթանոն

JWH-030-Br

(5-բրոմ-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ)- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-031

(1-հեքսիլ-1H-պիրրոլ-3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն

JWH-032

նավթալին -1-իլ-(1-պրոպիլ-1H-պիրրոլ-3- իլ)-
մեթանոն

JWH-033

(1-բութիլ-1H-պիրրոլ-3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն

JWH-042

(1,2-դիմեթիլ-1H- ինդոլ -3-իլ)- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-043

(1-էթիլ-2-մեթիլ-1H- ինդոլ -3-իլ)- նավթալին -1-
իլմեթանոն

JWH-045

(1-էթիլ-1H-պիրրոլ-3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն

JWH-046

1-պրոպիլ-2- մեթիլ-3-(7- մեթիլ-1-նավթոլի)-ինդոլ

JWH-047

(1-բութիլ-2- մեթիլ-1H- ինդոլ -3-իլ)-(7-
մեթիլ)նավթալին -1- իլ)-մեթանոն

JWH-048

(7- մեթիլ)նավթալին -1-իլ)-(2- մեթիլ -1-պենտիլ-1H-
ինդոլ -3- իլ)-մեթանոն

JWH-049

(1-հեքսիլ-2-մեթիլ-1H- ինդոլ -3-իլ)-(7-
մեթիլ)նավթալին-1- իլ)-մեթանոն

JWH-050

(1-հեպտիլ-2-մեթիլ-1H- ինդոլ -3-իլ)-(7-
մեթիլ)նավթալին-1- իլ)-մեթանոն

JWH-051

[(6aR,10aR)-3-(1,1- դիմեթիլիհեպտիլ)-6,6- դիմեթիլ-
6a,7,10,10a-տետրահիդրո-6H-բենզո[c]քրոմեն-9-իլ)-
մեթանոլ

JWH-057

(6aR,10aR)-3-(1,1-դիմեթիլհեպտիլ)-6,6,9-տրիմեթիլ-
6a,7,10,10a-տետրահիդրո-6H-բենզո[с]քրոմեն
JWH-070
(1-մեթիլ-1H- ինդոլ -3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն
JWH-071
(1-էթիլ-1H- ինդոլ -3-իլ)- նավթալին -1- իլմեթանոն
JWH-072
նավթալին -1-իլ-(1-պրոպիլ-1H- ինդոլ -3- իլ)-մեթանոն
JWH(N)-018
նավթալին-1-իլ-(1-պենտիլ-1H-ինդազոլ-3-իլ)-
մեթանոն
JWH-002-X
(1-ցիկլոպրոպիլմեթիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-003-X
(1-էթիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն
JWH-004
(1-հեքսիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն
JWH-005-X
[2-մեթիլ-1-((E)-պենտ-2-ենիլ)-1H-ինդոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-006-X
(2-մեթիլ-1-ֆենետիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն
JWH-007-X
(1-ալիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն
JWH-009
(1-հեպտիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)- նավթալին-1-
իլմեթանոն
JWH-010-X
(2-մեթիլ-1-պենտ-4-ենիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն
JWH-011
(1-(հեպտան-2-իլ)-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-
1-իլ)-մեթանոն
JWH-011-X
նավթալին-1-իլ-[(E)-1-պենտ-2-ենիլ)-1H-ինդոլ-3-իլ]-
մեթանոն
JWH-013-X
[1-(2-ցիկլոհեքսիլէթիլ)-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-014-X
(1-հեպտիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն
JWH-015-X
(1-մեթիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-016

(1-բութիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-018-2-սավթիլ

սավթալին-2-իլ(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- սավթիլ -N-1,2- դիմեթիլպրոպիլ

(1-(3-մեթիլբութան-2-իլ)-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

JWH-018-2- սավթիլ -N-1-մեթիլբութիլ

սավթալին-2-իլ(1-(պենտան-2-իլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2-սավթիլ-N-2-մեթիլբութիլ

(1-(2-մեթիլբութիլ)-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

JWH-018-2-սավթիլ-N-3-պենտիլ

սավթալին-2-իլ(1-(պենտան-3-իլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2- սավթիլ -N-իզոպենտիլ

(1-իզոպենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

JWH-018-2-սավթիլ-N-սեոպենտիլ

սավթալին-2-իլ(1-սեոպենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-2-սավթիլ-N-տրետ-պենտիլ

սավթալին-2-իլ(1-տրետ-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-6-OH-N-(5- հիդրօքսիպենտիլ) 2TMS

սավթալին-1-իլ(6-((տրիմեթիլսիլիլ)օքսի)-1-(5-((տրիմեթիլսիլիլ)օքսի)պենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018 (6-մեթօքսիինդոլ)

(6-մեթօքսի-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-018-7-OH-N-(5-հիդրօքսիպենտիլ) 2TMS

սավթալին-1-իլ(7-((տրիմեթիլսիլիլ)օքսի)-1-(5-((տրիմեթիլսիլիլ)օքսի)պենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

H-018-Br

(1-(5-բրոմպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-1-իլ)մեթանոն

JWH-018-CI

(նավթալին-1-իլ)(1-(5-քլորպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-N-(2-մեթիլբուրթիլ)

[1-(2-մեթիլբուրթիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-018-N-(2-հիդրօքսիպենտիլ)

(1-(2-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)մեթանոն

JWH-018-N-(3-մեթիլբուրթիլ)

[1-(3-մեթիլբուրթիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-018-N-(3-հիդրօքսիպենտիլ)

(1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)մեթանոն

JWH-018-N-(3-քլորպենտիլ)

[1-(3-քլորպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-018-N-(4,5-էպօքսիպենիլ)

նավթալին-1-իլ(1-(3-(օքսիրան-2-իլ)պրոպիլ)-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-018-N-(4-հիդրօքսիպենտիլ)

(1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)նավթալին-1-իլմեթանոն

JWH-018-N-(4-օքսոպենտիլ)

5-(3-(1-նավթիլ)-1H-ինդոլ-1-իլ)պենտան-2-ոն

JWH-018-N-(5- հիդրօքսիպենտիլ) TMS

1- նավթիլ-[1-(5-տրիմեթիլսիլիլօքսիպենտիլ)ինդոլ-3-իլ]մեթանոն

JWH-018-N-(5-կարբօքսիբուրթիլ) TMS

տրիմեթիլսիլիլ 5-(3-(1-նավթիլ)-1H-ինդոլ-1-իլ)պենտանոատ

JWH-018-N-(5-մեթօքսիկարբոնիլբուրթիլ)

Մեթիլ 5-(3-(1-նավթիլ)-1H-ինդոլ-1-իլ)պենտանոատ

JWH-018-N-1,2-դիմեթիլպրոպիլ

(1-(3-մեթիլբուրթան-2-իլ)-1H-ինդոլ -3-իլ)(նավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-018-N-1-մեթիլբուրիլ
նավթալին-1-իլ(1-(պենտան-2-իլ)-1H-ինդոլ-3-
իլ)մեթանոն

JWH-018-N-3-պենտիլ
նավթալին-1-իլ(1-(պենտան-3-իլ)-1H-ինդոլ-3-
իլ)մեթանոն

JWH-018-N-սեռպենտիլ
նավթալին-1-իլ(1-սեռպենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն
JWH-018-N-տրետ-պենտիլ
նավթալին-1-իլ(1-(տրետ-պենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն

JWH-019-N-(4-ֆտորհեքսիլ)
[1-(4-ֆտորհեքսիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-019-N-(5-հիդրօքսիհեքսիլ)
[1-(5-հիդրօքսիհեքսիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-019-N-(5-ֆտորհեքսիլ)
[1-(5-ֆտորհեքսիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-019-N-(6-հիդրօքսիհեքսիլ)
[1-(6-հիդրօքսիհեքսիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-019-N-(6-ֆտորհեքսիլ)
[1-(6-ֆտորհեքսիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-020
(1-հեպտիլ-1H-ինդոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-022
նավթալին-1-իլ-(1-պենտ-4-ենիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն

JWH-030
նավթալին-1-իլ-(1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ)-մեթանոն

JWH-030-Br
(5-բրոմ-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-
իլմեթանոն

JWH-031
(1-հեքսիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-032
նավթալին-1-իլ-(1-պրոպիլ-1H-պիրրոլ-3-իլ)-մեթանոն

JWH-033

(1-բուրիլ-1H-պիրրոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-042

(1,2-դիմեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-043

(1-էթիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-

իլմեթանոն

JWH-045

(1-էթիլ-1H-պիրրոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-046

1-պրոպիլ-2-մեթիլ-3-(7-մեթիլ-1-սավթոլիլ)-ինդոլ

JWH-047

(1-բուրիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(7-մեթիլսավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-048

(7-մեթիլսավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-

ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-049

(1-հեքսիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(7-մեթիլսավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-050

(1-հեպտիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(7-

մեթիլսավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-051

[(6aR,10aR)-3-(1,1-դիմեթիլհեպտիլ)-6,6-դիմեթիլ-6a,7,10,10a-տետրահիդրո-6H-բենզո[c]քրոմեն-9-իլ)-մեթանոլ

JWH-057

(6aR,10aR)-3-(1,1-դիմեթիլհեպտիլ)-6,6,9-տրիմեթիլ-6a,7,10,10a-տետրահիդրո-6H-բենզո[c]քրոմեն

JWH-070

(1-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-071

(1-էթիլ-1H-ինդոլ-3-իլ)-սավթալին-1-իլմեթանոն

JWH-072

սավթալին-1-իլ-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-073-2-մեթիլսավթիլ

(1-բուրիլ-1H-ինդոլ-3-իլ)(2-մեթիլսավթալին-1-իլ)մեթանոն

JWH-073-2-սավթիլ

(1-բուրիլ-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

JWH-073-2-սավթիլ-N-ֆտոր-բուրիլ

(1-ֆտոր-բուրիլ-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

JWH-073-2-սավթիլ-N-իզո-բուրիլ

(1-իզոբուրիլ-1H-ինդոլ-3-իլ)(սավթալին-2-իլ)մեթանոն

(1-Изобутил-1H-индол-3-ил)(нафталин-2-ил)метанон

JWH-073-2- նավթիլ-N-տրետ-բութիլ
(1-տրետ-բութիլ-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-2-իլ)մեթանոն

JWH-073-4-մեթիլնավթիլ
(1-բութիլ-1H-ինդոլ-3-իլ)(4-մեթիլնավթալին-1-իլ)մեթանոն

JWH-073-6-մեթօքսիինդոլ
(1-բութիլ-6-մեթօքսի-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)մեթանոն

JWH-073-N-(2-հիդրօքսիբութիլ)
[1-(2-հիդրօքսիբութիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-073-N-(3- հիդրօքսիբութիլ)
[1-(3-հիդրօքսիբութիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-073-N-(4- հիդրօքսիբութիլ)
[1-(4-հիդրօքսիբութիլ)-1H-ինդոլ-3-իլ]-նավթալին-1-իլմեթանոն

JWH-073-N-ֆտոր-բութիլ
(1-(ֆտոր-բութիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-073-N-իզոբութիլ
(1-(իզոբութիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-073-N-տրետ-բութիլ
(1-(տրետ-բութիլ)-1H-ինդոլ-3-իլ)(նավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-076
(7-մեթիլնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-077
(4-մեթօքսինավթալին-1-իլ)-(1-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-078
(1-էթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մեթօքսինավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-079
(4-մեթօքսինավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-080
(1-բութիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մեթօքսինավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-081-3-մեթօքսինավթիլ

(3-մերօքսինալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-081-5- մերօքսինալթիլ
(5-մերօքսինալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-081-8- մերօքսինալթիլ
(8-մերօքսինալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)մեթանոն

JWH-081-CHM
(1-(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդոլ-3-իլ)(4-մերօքսինալթալին-1-իլ)մեթանոն
JWH-081-N-(4-հիդրօքսիպենտիլ)
[1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-081-N-(5-հիդրօքսիպենտիլ)
[1-(5-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-082
(1-հեքսիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-083
(1-հեպտիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-093
(2-բութիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-094
(4-մերօքսինալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-095
(1-բութիլ-2-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-096
(1-բութիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-097
(2-հեքսիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-099
(1-հեքսիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերօքսինալթալին-1-իլ)-մեթանոն

JWH-100
(1-հեպտիլ-2-մեթիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-

մերթօքսինալթալին-1-իլ)-մերթանոն
 JWH-102-104
 (8aR,12aR)-5-(1,1-դիմերթիլհեպտիլ)-8,8-դիմերթիլ-
 3,4,8a,9,10,11,12,12a-օկտահիդրո-2H,8H-1,7-
 դիօքսաբենզո[c]ֆենանտրեն-11-ոլ
 JWH-120
 (4-մերթիլնալթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-
 մերթանոն
 JWH-121
 (1-բութիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-մերթիլնալթալին-1-իլ)-
 մերթանոն
 JWH-122-2-մերթիլնալթիլ
 (2-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-2-ֆտորպենտիլ
 (4-մերթիլնալթալին-1-իլ)(1-(2-ֆտորպենտիլ)-1H-
 ինդոլ-3-իլ)մերթանոն
 JWH-122-3-մերթիլնալթիլ
 (3-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-3- ֆտորպենտիլ
 (4-մերթիլնալթալին-1-իլ)(1-(3-ֆտորպենտիլ)-1H-
 ինդոլ-3-իլ)մերթանոն
 JWH-122-4-ֆտորպենտիլ
 (4-մերթիլնալթալին-1-իլ)(1-(4-ֆտորպենտիլ)-1H-
 ինդոլ-3-իլ)մերթանոն
 JWH-122-5-մերթիլնալթիլ
 (5-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-6-մերթիլնալթիլ
 (6-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-7-մերթիլնալթիլ
 (7-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-8-մերթիլնալթիլ
 (8-մերթիլնալթալին-1-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մերթանոն
 JWH-122-CI
 (4-մերթիլնալթալին-1-իլ)(1-(5-քլորպենտիլ)-1H-ինդոլ-
 3-իլ) մերթանոն
 JWH-122-N-(4-հիդրօքսիպենտիլ)
 [1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-
 մերթիլնալթալին-1-իլ)-մերթանոն
 JWH-122 N-(5- հիդրօքսիպենտիլ)
 (1-(5-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3իլ)(4-
 մերթիլնալթալին-1-իլ)մերթանոն

JWH-133

(6aR,10aR)-3-(1,1-դիմետիլբուրի)-6,6,9-տրիմետիլ-6a,7,10,10a-տետրահիդրո-6H-բենզո[с]քրոմեն

JWH-145

նավթալին-1-իլ-(1-պենտիլ-5-ֆենիլ-1H-պիրրոլ-3-իլ)-մեթանոն

JWH-145-2-ֆենիլ

նավթալին-1-իլ-(1-պենտիլ-2-ֆենիլ-1H-պիրրոլ-3-իլ)-մեթանոն

JWH-146

(1-հեպտիլ-5-ֆենիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-147

(1-հեքսիլ-5-ֆենիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-148

(4-մեթիլնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-150

(1-բուրիլ-5-ֆենիլ-1H-պիրրոլ-3-իլ)-նավթալին-1-իլմեթանոն

JWH-151

(6-մեթոքսինավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-153

(6-մեթոքսինավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-156

նավթալին-1-իլ-(5-ֆենիլ-1-պրոպիլ-1H-պիրրոլ-3-իլ)-մեթանոն

JWH-159

(7-մեթոքսինավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-160

(7-մեթոքսինավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-163

(6-մեթոքսինավթալին -1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-164

(7-մեթոքսինավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-165

(7-մեթոքսինավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-166

(6-մեթոքսինավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-167

1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-

ֆենիլէթանոն

JWH-175-C6

1-հեքսիլ-3-(նավթալին-1-իլմեթիլ)-1H-ինդոլ

JWH-175-C7

1-հեպտիլ-3-(նավթալին-1-իլմեթիլ)-1H-ինդոլ

JWH-180

(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-պրոպիլնավթալին-1-իլ)-
մեթանոն

JWH-181

(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-(5-
պրոպիլնավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-189

(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-(4-
պրոպիլնավթալին-1-իլ)-մեթանոն

JWH-193

(4-մեթիլ-1-նավթիլ)[1-(2-մորֆոլին-4-իլէթիլ)-1H-
ինդոլ-3-իլ]- մեթանոն

JWH-201

2-(4-մեթօքսիֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-202

2-(4-մեթօքսիֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-
իլ)-էթանոն

JWH-203-N-(4- հիդրօքսիպենտիլ)

2-(2-քլորֆենիլ)-1-[1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-
իլ]-էթանոն

JWH-203-N-(5- հիդրօքսիպենտիլ)

2-(2-քլորֆենիլ)-1-[1-(5-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-
իլ]-էթանոն

JWH-204

2-(2-քլորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-205

1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-ֆենիլէթանոն

JWH-207

2-(4-քլորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-208

1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-պ-տոլիլէթանոն

JWH-209

1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-պ-
տոլիլէթանոն

JWH-210-2-էթիլնավթիլ

(1-պենտիլ-1H- ինդոլ-3-իլ) (2-էթիլնավթալին-1-
իլ)մեթանոն

JWH-210-3- էթիլնավթիլ

(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ) (3-էթիլնավթալին-1-իլ)մեթանոն
 JWH-210-5- էթիլնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ) (5-էթիլնավթալին-1-իլ)մեթանոն
 JWH-210-6- էթիլնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ) (6-էթիլնավթալին-1-իլ)մեթանոն
 JWH-210-8- էթիլնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ) (8-էթիլնավթալին-1-իլ)մեթանոն
 JWH-210-Br
 [1-(5-բրոմպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-էթիլնավթալին-1-իլ)-մեթանոն
 JWH-210-Cl
 [1-(5-քլորպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-(4-էթիլնավթալին-1-իլ)-մեթանոն
 JWH-210-N-(4- հիդրօքսիպենտիլ)
 (4-էթիլնավթալին-1-իլ)-[1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-մեթանոն

 JWH-210-N-(5- հիդրօքսիպենտիլ)
 (4-էթիլնավթալին-1-իլ)-[1-(5-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-մեթանոն

 JWH-211
 (4-էթիլնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-212
 (4-էթիլնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-213
 (5-էթիլնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-220
 1-մեթիլ-4-[3-պենտիլինդեն-(1E)-իլ]ինամեթիլ-նավթալին
 JWH-235
 (7-էթիլնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-236
 (7-էթիլնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-239
 (4-բութիլնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն
 JWH-240
 (5-բութիլնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-

մեթանոն

JWH-241

(4-բուրիլնապլթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-242

(5-բուրիլնապլթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-243

[5-(4-մեթօքսիֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-նապլթալին-1-իլմեթանոն

JWH-244

նապլթալին-1-իլ-(1-պենտիլ-5-պ-տոլիլ-1H-պիրրոլ-3-իլ)- մեթանոն

JWH-245

[5-(4-քլորֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-նապլթալին-1-իլմեթանոն

JWH-246

[5-(3-քլորֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-նապլթալին-1-իլմեթանոն

JWH-248

2-(4-բրոմֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

JWH-249

2-(2-բրոմֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

JWH-250-2,2-դիմեթիլ
2-(2-մեթօքսիֆենիլ)-2-մեթիլ-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)պրոպան-1-ոն

JWH-250-2-մեթիլ

2-(2-մեթօքսիֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)պրոպան-1-ոն

JWH-250-N-(4-հիդրօքսիպենտիլ)

1-[1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-2-(2-մեթօքսիֆենիլ)-էթանոն

JWH-250-N-(5- հիդրօքսիպենտիլ)

1-[1-(5-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ]-2-(2-մեթօքսիֆենիլ)-էթանոն

JWH-250-N-(5- հիդրօքսիպենտիլ)TMS

2-(2-մեթօքսիֆենիլ)-1-[1-(5-տրիմեթիլսիլիլօքսիպենտիլ)ինդոլ-3-իլ]էթանոն

JWH-251-3-մեթիլֆենիլ

1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-(մ-տոլիլ)էթանոն

JWH-251-4-մեթիլֆենիլ

1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-(պ-տոլիլ)էթանոն

JWH-252

1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-2-ո-տոլիլէթանոն

JWH-253

2-(3-մեթօքսիֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

- JWH-258
(4-էթօքսիհնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն
- JWH-259
(4-էթօքսիհնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն
- JWH-260
(4-էթօքսիհնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-
ինդոլ-3-իլ)-մեթանոն
- JWH-261
(4-էթօքսիհնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-
ինդոլ-3-իլ)-մեթանոն
- JWH-262
(7-էթիլհնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-
3-իլ)-մեթանոն
- JWH-265
(2-մեթօքսիհնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-
իլ)-մեթանոն
- JWH-266
(2-մեթօքսիհնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-
ինդոլ-3-իլ)-մեթանոն
- JWH-267
(2-մեթօքսիհնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
իլ)-մեթանոն
- JWH-268
(2-մեթօքսիհնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-
ինդոլ-3-իլ)-մեթանոն
- JWH-292
[5-(2- մեթօքսիֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
հնավթալին-1-իլմեթանոն
- JWH-293
[5-(3-սիտրոֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
հնավթալին-1-իլմեթանոն
- JWH-302
2-(3-մեթօքսիֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն
- JWH-303
2-(3-քլորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն
- JWH-304
2-(4-բրոմֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն
- JWH-305
2-(2-բրոմֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն
- JWH-306
2-(2-մեթօքսիֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-
իլ)-էթանոն

JWH-308

[5-(4-ֆտորֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն

JWH-309

նավթալին-1-իլ(5-(նավթալին-1-իլ)-1-պենտիլ-1H-
պիրրոլ-3-իլ)մեթանոն

JWH-309-2-նավթիլ

նավթալին-1-իլ(2-(նավթալին-1-իլ)-1-պենտիլ-1H-
պիրրոլ-3-իլ)մեթանոն

JWH-311

2-(2-ֆտորֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

JWH-312

2-(3-ֆտորֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

JWH-313

2-(4-ֆտորֆենիլ)-1-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-էթանոն

JWH-314

2-(2-ֆտորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-315

2-(3-ֆտորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-316

2-(4-ֆտորֆենիլ)-1-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
էթանոն

JWH-324

(1R,3S)-3-[4-(1,1-դիմեթիլհեպտիլ)-ֆենիլ]-
ցիկլոհեքսանոլ

JWH-337

(1R,3R,4R)-3-[4-(1,1-դիմեթիլհեպտիլ)-ֆենիլ]-4-(3-
հիդրօքսիպրոպիլ)- ցիկլոհեքսանոլ

JWH-344

(1R,3R,4R)-3-[4-(1,1-դիմեթիլհեքսիլ)-ֆենիլ]-4-(3-
հիդրօքսիպրոպիլ)- ցիկլոհեքսանոլ

JWH-345

(1R,3R,4R)-3-[4-(1,1-դիմեթիլհեքսիլ)-ֆենիլ]-4-(3-
հիդրօքսիպրոպիլ)- ցիկլոհեքսանոլ

JWH-346

նավթալին-1-իլ-(1-պենտիլ-5-մ-տոլիլ-1H-պիրրոլ-3-իլ)-
մեթանոն

JWH-348

նավթալին-1-իլ-[1-պենտիլ-5-(4-
տրիֆտորմեթիլֆենիլ)-1H-պիրրոլ-3-իլ]- մեթանոն

JWH-359

(6aR,10aR)-1-մեթօքսի-6,6,9-տրիմեթիլ-3-((R)-1,1,2-
տրիմեթիլբրոմիլ)-6a,7,10,10a-տետրահիդրո-6H-
բենզո[c]քրոմեն

JWH-363

նավթալին-1-իլ-[1-պենտիլ-5-(3-

տրիֆտորմեթիլֆենիլ)-1H-պիրրոլ-3-իլ]- մեթանոն
JWH-364

[5-(4-էթիլֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-365

[5-(2-էթիլֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-367

[5-(3-մեթօքսիֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-368

[5-(3-ֆտորֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-369

[5-(2-քլորֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-371

[5-(4-բութիլֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-372

նավթալին-1-իլ-[1-պենտիլ-5-(2-
տրիֆտորմեթիլֆենիլ)-1H-պիրրոլ-3-իլ]- մեթանոն
JWH-373

[5-(2-բութիլֆենիլ)-1-պենտիլ-1H-պիրրոլ-3-իլ]-
նավթալին-1-իլմեթանոն
JWH-385

(1R,3R,4R)-3-[4-(1,1-դիմեթիլնոնիլ)-ֆենիլ]-4-(3-
հիդրօքսիպրոպիլ)-ցիկլոհեքսանոլ
JWH-386

(4-բրոմնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն
JWH-387

(4-բրոմնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն
JWH-394

(4-բրոմնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-
3-իլ)-մեթանոն
JWH-395

(4-բրոմնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-
3-իլ)-մեթանոն
JWH-397

(4-քլորնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-
3-իլ)-մեթանոն
JWH-398

(4-քլորնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-
մեթանոն
JWH-398-2-քլորնավթիլ
(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(2-քլորնավթալին-1-

իլ)մեթանոն
 JWH-398-3- քլորնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(3-քլորնավթալին-1-
 իլ)մեթանոն
 JWH-398-5- քլորնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(5-քլորնավթալին-1-իլ)
 մեթանոն
 JWH-398-6- քլորնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(6-քլորնավթալին-1-
 իլ)մեթանոն
 JWH-398-7- քլորնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(7-քլորնավթալին-1-
 իլ)մեթանոն
 JWH-398-8- քլորնավթիլ
 (1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)(8-քլորնավթալին-1-
 իլ)մեթանոն
 JWH-398-N-(4- հիդրօքսիպենտիլ)
 (1-(4-հիդրօքսիպենտիլ)-1H-ինդոլ-3-իլ)(4-
 քլորնավթալին-1-իլ) մեթանոն
 JWH-399
 (4-քլորնավթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-
 3-իլ)-մեթանոն
 JWH-400
 (4-քլորնավթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-
 մեթանոն
 JWH-401
 (1R,3S)-3-[4-(1,1-դիմեթիլնոնիլ)-ֆենիլ]-
 ցիկլոհեքսանոլ
 JWH-403
 (1R,3S)-3-[4-(1,1-դիմեթիլհեքսիլ)-ֆենիլ]-
 ցիկլոհեքսանոլ
 JWH-404
 (1R,3S)-3-[4-(1,1-դիմեթիլօկտիլ)-ֆենիլ]-
 ցիկլոհեքսանոլ
 JWH-408
 (6-մեթօքսիսավթալին-2-իլ)(1-պենտիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մեթանոն
 JWH-409
 (6-մեթօքսիսավթալին-2-իլ)(2-մեթիլ-1-պենտիլ-1H-
 ինդոլ-3-իլ)մեթանոն
 JWH-410
 (6-մեթօքսիսավթալին-2-իլ)(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-
 ինդոլ-3-իլ)մեթանոն
 JWH-411
 (6-մեթօքսիսավթալին-2-իլ)(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-
 իլ)մեթանոն
 JWH-412
 (4-ֆտորնավթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-

մեթանոն

JWH-413

(4-ֆտորնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-414

(4-ֆտորնալթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-415

(4-ֆտորնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-416

(8-յոդնալթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-417

(8-յոդնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-418

(8-յոդնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-419

(8-յոդնալթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-420

(4-յոդնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-421

(4-յոդնալթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-422

(4-յոդնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-423

(4-յոդնալթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-424

(8-բրոմնալթալին-1-իլ)-(1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-425

(8-բրոմնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պենտիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-428

(8-բրոմնալթալին-1-իլ)-(1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

JWH-429

(8-բրոմնալթալին-1-իլ)-(2-մեթիլ-1-պրոպիլ-1H-ինդոլ-3-իլ)-մեթանոն

MDMA methylene homolog

3-(1,3-բենզենդիօքսոլ-5-իլ)-N,2-դիմեթիլպրոպան-1-

ամին

F-trifluoromethylphenylpiperazine

1-[F-(երեքֆտորմեթիլ)ֆենիլ]պիպերազին

[օրթո, մետա և պարա դիրքերում

2-MeO-ketamine (մեթօքսիկետամին)

2-(2-Մեթօքսիֆենիլ)-2-(մեթիլամինո)ցիկլոհեքսան

nF-PVP

n-ֆտորո- α -ՊՎՊ, կամ n-ֆտորո- α -2-(1-

պիրոլիդինիլ)-վալերոֆենոն

PV8

1-ֆենիլ-2-(1-պիրոլիդինիլ)-1-հեպտանոն,

կամ ալֆա-ՊՀՊՊ, կամ α -ՊՀՊՊ

TFMPP

1-(3-երեքֆտորոմեթիլֆենիլ)պիպերազին

MDMB-CHM

Մեթիլ-3,3-դիմեթիլ-2-((1-ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-

ինդոլ-3-իլկարբօքսամիդո)բութանոատ

MBA-CHM

N-(1կարբամիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-

(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդոլ-3-կարբօքսամիդ

3-MMC

(3-Methyl-N-methylcathinone)

4-CMC

(4-քլորոմեթիլկատինոն)

α -PHP

(ալֆա-պիրրոլիդինոհեքսանոֆենոն)

2-AI

(2-ամինոինդան)

իզոպրոպիլֆենիդատ (IPH, IPPD)

պրոպան-2-իլ 2-ֆենիլ-2-(պիպերիդին-2-իլ)ացետատ

4-BMC

(բրեֆեդրոն) 4-բրոմոմեթկատինոն

MXP (մեթօքսֆենիդին)

(1-(1-(2-մեթօքսիֆենիլ)-2-ֆենիլէթիլ)պիպերիդին)

MMB(N)-2201 (5-ֆտորո-AMB)

մեթիլ-3-մեթիլ-2-[1-(5-ֆտորաենտիլ)-1H-ինդազոլ-3-իլ

կարբօքսամիդո]բութանոատ

Pentedrone(α -պրոպիլմեթկատինոն)

1-ֆենիլ-2-մեթիլամինո-պենտան-1-ոն

AMT, (ալֆա-մեթիլտրիպտամին)

2-(1H-ինդոլ-3-իլ)-1-մեթիլ-էթիլամին

Isobutyl nitrite (Իզոբութիլ նիտրիտ)

2-Մեթիլպրոպիլնիտրիտ

ամիլնիտրիտ

(Isopentyl nitrite)

NM-2AI

N-մեթիլ-2-ինդանամին(N-մեթիլ-2-ամինոինդան)

PPA(N)-2201 (PX-2)

N-(1-կարբամոիլ-2-ֆենիլէթիլ)-1-(5-ֆտորալենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

5-FLUORO-AB-PINACA

5-ֆլուրո-AB-պինակաMBA(N)-2201

MBA(N)-2201 (5F-ABINACA)

N-(1-կարբամոիլ-2-մեթիլպրոպ-1-իլ)-1-(5-

ֆտորալենտիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

2c-I-NBOH(25I-NBOH)

2-([2-(4-յոդ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-էթիլամինոլ]-մեթիլ)-ֆենոլ

3-FMA (3-ֆտորմեթամֆետամին)

[2-(3-ֆտորֆենիլ)-1-մեթիլէթիլ]-մեթիլամին

JWH(N)-018 (THJ-018)

նավթալին-1-իլ-(1-պենտիլ-1H-ինդազոլ-3-իլ)-մեթանոն

5-MAPB (N-մեթիլ-5-APB)

(2-բենզոգոլուրան-5-իլ-1-մեթիլէթիլ)-մեթիլամին ֆլուօրոնազեպամ

7-բրոմ-5-(2-ֆտորֆենիլ)-1,3-

դիհիդրոբենզո[e][1,4]դիազեպին-2-ոն

դիկլազեպամ

7-քլոր-5-(2-քլորֆենիլ)-1-մեթիլ-1,3-

դիհիդրոբենզո[e][1,4]դիազեպին-2-ոն

Ֆլուօրոնազոլամ(Flubromazolam)

8-բրոմ-6-(2-ֆտորֆենիլ)-1-մեթիլ-4H-

[1,2,4]տրիազոլ[4,3-a] [1,4]բենզոդիազեպին

3,4-CTMP

մեթիլ(3,4-դիքլորֆենիլ)(2-պիպերիդինիլ)ացետատ

3-CMC

1-(3-քլորֆենիլ)-2-մեթիլամինոպրոպան-1-ոն

4-AcO-DMT (ացետիլպսիլոցին)

{4-ացետօքսի-N,N-դիմեթիլտրիպտամին}

25B-N(BOMe)2

2-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-N,N-բիս[(2-

մեթօքսիֆենիլ)մեթիլ]էթանամին

էթիլֆենիդատ

(RS)-էթիլ 2-ֆենիլ-2-պիպերիդին-2-իլացետատ

CUMYL-THPINACA

N-(2-ֆենիլպրոպան-2-իլ)-1-((տետրահիդրո-2H-

պիրան-4-իլ)մեթիլ)-1-H-ինդազոլ-3-կարբօքսամիդ

MDMB(N)-2201

Մեթիլ2-(1-(5-ֆտորալենտիլ)-1H-ինդազոլ-3-

կարբօքսամիդո)-3,3-դիմեթիլբրոթանոատ
 MMB(N)-BZ-F (AMB-FUBINACA)
 մեթիլ-3-մեթիլ-2-[1-(4-ֆտորբենզիլ)-1H-ինդազոլ-3-իլ
 կարբօքսամիդո] բրոթանոատ
 MMB(N)-BZ-F-5-MeO
 մեթիլ-2-(1-(4-ֆտորբենզիլ)-5-մեթօքսի-1H-ինդազոլ-
 3-կարբօքսամիդո)-3-մեթիլբրոթանոատ
 MMB(N)-BZ
 մեթիլ-2-[(1-բենզիլինդազոլ-3-կարբոնիլ)ամինո]-3-
 մեթիլբրոթանոատ
 MDMB(N)-BZ-F (MDMB-FUBINACA)
 մեթիլ-3,3-դիմեթիլ-2-[1-(4-ֆտորբենզիլ)-1H-ինդազոլ-
 3-կարբօքսամիդո]բրոթանոատ
 MDMB-CHMICA
 մեթիլ(2S)-2-[[1-(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդոլ-3-
 իլ]ֆորմամիդո]-3,3-դիմեթիլբրոթանոատ
 DMBA(O)-CHM
 O-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1-
 (ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդո»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ